

Ս Է Ի Ե Ի Ե Ր Կ Ի Ի Ղ

«Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է», կ'ըսէ Հին Ուխտի մեծ իմաստունը (Առակ. Ա. 7): «Սիրէ քու Աստուածդ բոլոր սրտովդ, բոլոր մտքովդ ու բոլոր հոգիովդ», կը պատգամէ նոյն Սրբազան Մատենանը (Ղեա. ԺԹ. 19): Ու այս երկուքին միտտեղ ներկայութիւնը անլուծելի (լաւազոյն պարագային՝ դժուարալոյծ կամ դժուարըմբռնելի) առեղծուածի մը առջև կը դնեն յաճախ մեզ: Արդարեւ, ինչպէ՞ս կրնանք մէկը սիրել ու անկէ վախնալ նոյն աստեան: Այլ խօսքով, ինչպէ՞ս հաշտեցնել սէրն ու վախը (կամ երկիւրը) իրարու հետ:

Մենք կը վախնանք ընդհանրապէս մեր թշնամիներէն, այլ խօսքով անոնցմէ՝ որոնք կրնան շարիք ու փնաս պատճառել մեզի: Իսկ ընդհակառակն, անվախօրէն կը մօտենանք մեր հարազատներուն ու մտերիմներուն, ուրիշ խօսքով բոլոր անոնց՝ որոնք կեա կապուած ենք սիրոյ զգացումով:

Փարսոսօսալ այս իրողութեան պարզաբանումը մեզ կը հարկադրէ առաջին աւիթով զատորոշում մը ընել, այլ բառերով՝ օտանման մը գծել ընդմէջ վախին ու երկիւրին: Տալ իսկական ասուգաբանութիւնը երկուքին: Վախը հոմանիշ է սարսափին ու սոսկումին, ու մինչև իսկ զարհուրանքին, մինչ երկիւրը յարգախտուն վախն է, որուն յատակը պատկառանք կայ ու ազնւածանք: Մենք կը վախնանք գիշատիչ անասուններէ ու բնութեան այգէաներէն, առանց երկնչելու անոնցմէ:

Այս ձևով միայն ըմբռնելի կը դառնայ կնոջ ուղղուած Սուրբ Գրական պատգամը. «Եւ կին երկնչիցի առնէ իւրմէն, զոր կը կարգանք Ս. Պսակի Խորհուրդին: Հարսէն սչ թէ վախ ու օսուկում (ինչ որ նուստատցուցի ըլլալով՝ խոտոր պիտի համեմտէր քրիտոնէական բարոյակաւնով պատգամուած մարդերու հաւատարութեան սկզբունքին — «Ձիք խտր. ու սչ արուի ե ոչ իգի» (Գաղա. Գ. 27), այլ յարգալից կեցուածք, պատկառանք ու հնազանդութիւն է որ կը պահանջուի:

Եւ այդ զգացումը չի ժխտեր սէրը, որ շողախն է ամուսնական կեանքի գոյաւեւման: Ընդհակառակն, կարեւոր է ըսել թէ կ'աւելցնէ ամուսնութիւնը անոր հիմնրուն: Սէրը երբ չէ խարսխուած երկիւրի — յարգանքի ու պատկառանքի — վրայ, ծանծաղ է ու մակերեսային. ամէն փչող հով կրնայ մեղմել անոր թափը:

«Աստուծմէ չվախցող մարդէն վախցիր, բայց վախցիր նաև անոր հաշուոյն», կ'ըսէ արաբական առածը: Առաջին եզրը մեկնութեան չի կարօտիր, քանի որ մեր շուրջը տեսադրուած բոլոր չարիքները կը ներթափանչեն անասուած՝ ուրիշ խօսքով՝ իրենց խիղճը ստատային ծախած մարդերէ: Իսկ երկրորդ եզրը անոր համար, որովհետև անասուածը ընկերութեանն առաջ ու աւելի՝ թշնամին է ի՛ր իսկ անձին, անոր մնայուն ու լաւազոյն կէսը կորսնցնելու յիմարութեան զինք առաջնորդող: Ահա թէ ինչու Տիրոջ երկիւրը գերագոյն իմաստութիւնը համարուած է մարդեան, իսկ Տիրոջ սէրը՝ գլուխը՝ մարդը իր իսկական կոչումին — կատարելութեան — առաջնորդող պատուիրաններուն: Վասնզի ով որ Ղեատացուց քրքէն վերեւ մեր մէջըբրած պատգամին համաձայն — որ կրկնուած է Փրկչին կողմէ՝ Նոր կտակարանի մէջ (Մատթ. ԽԲ. 37) — կեանք կը վարէ, ոչ միայն բարիքի ու օրհնութեան աղբււր կը հանդիսանայ իր շրջապատին, իբրև այ համեմտով ընկերութիւնը որուն մէջ կ'ապրի ու կը գործէ, այլև չունի վախը աշխարհի չարիքներէն ու գերագոյն չարիքը նկատուող մահէն: Ի մի խօսք, կամ՝ երկնչելու ենք Տիրոջմէ (Անոր պատուիրաններուն համաձայն ապրելով մեր կեանքը) եւ կամ՝ վախնալու ենք աշխարհի չարիքէն ու մահէն: Այլ բտտերով, կամ՝ մեր ամբողջ էութեամբ կը սիրենք զԱստուած (եւ մեր նմանները) եւ կամ՝ մամոնան (որ խտացումն է այս աշխարհի մեղսաթաթաւ վախէններուն): Նախընտրութիւնը ձգուած է մեր կամքին: Երանի անոր որ իմաստութիւնը ունի զինք իր երջանիկ ապագային առաջնորդող ընտրութիւնը կատարելու:

ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻԶԱՆԸ